

վելով, աներկիւղութեամք սկսաւ սաստիկ ծեծել կենդանին իր գալազանու վը . բայց թշուառաբար ձեռքէն անիկայ թուշելով, ուրիշ ձար չմնաց ընելու բայց եթէ շուտով մը աջ ձեռքովը քար մը գետնէն առնել, ու բռնամարտի մը պէս անով պաշտպանել զինքը, որպէս զի գոնէ դէմքը կարենայ գաղանին ձեռքէն խալըսել :

Ա ազգը նորէն վրան յարձակեցաւ, և իր հակառակորդին ձախ թել խածաւ . բայց Աիւարդ աջ ձեռքովը անոր ծամելեաց մէջ խոթեց իր բռնած քարը : Խորը՝ արիաբար կենդանոյն վիզէն բռնելով, ու յուսահատական թափով մը ուժ տալով՝ կոնըկի վրայ պառկեցուց զանիկայ, և բոլոր մարմնովը անոր փորին վրայ հեծնալով՝ թող չէր տար որ տեղէն շարժի : Այն վայրկենին՝ շուները իրենց տիրոջմէն դրգուռելով՝ վագրին վրայ ինկան ու սկսան գլուխը խածնել, և Աիւարդ ալ կրցաւ իր թել անոր ահաւոր ծամելիքներէն ազատել . սակայն աս շարժմունքէն քարը վար ինկաւ, և կենդանին՝ որ վերջին աստիճանի կատաղութեամք զայրացած էր՝ անոր ձախ ձեռքը խածնելն ու ջախջախնելը մէկ ըրաւ : Աիւարդ արագութեամք մը նորէն քարն առաւ աջ ձեռքովը, և վագրին գլխուն ու ակռաներուն անհաւատալի ուժով հարուածներ կու տար :

Կտրիճ՝ որտորդին միտքը եկաւ ան ատեն՝ որ զրպանին մէջ զանակ մը ունէր . բայց չկրցաւ հանել զայն զրպանին ձախ ձեռքովը, որ խորտակած էր . և սկսաւ փնտռել թէ ուր ինկեր էր գաւազանը : Այն ալ չկրցաւ ձեռք ձըգել . և առանց տարակուսի վագրը յաղթող պիտի գտնուէր ու պիտի պատռէր ձգէր զինքը, թէ որ շուները, զորոնք ինքը յուսահատ ձայնիւ օգնութեան կը կանչէր, վագրին չորս կողմը ժողվուելով և եռանդեամք հետը կոռւելով՝ իրենց հետ չզբաղեցրներն զանիկայ : Այսնկով ժամ մը քաջաբար կռուելէն ետքը, արիւն քրտինք մտած, և թշնամոյն ձանկերուն ու ակռաներուն հա-

րուածներէն վիրաւորուած, վերջապէս կրցաւ Աիւարդ կուռոյն տեղէն փախչիլ . և գեռ 300 ետր (կանգուն) տեղ չէր հեռացած անկից, երբ տեսաւ որ իր իրեք շուները կու գային :

Աիւարդ դեռ աւելի առաջ գնաց, և կալուած մը տեսնելով՝ մտաւ հոն, ուր ամէն կարելի դարման ըրին իրեն : Լալուածոյն բնակիչներէն քանի մը հոգի մէկ եղած՝ կուռոյն տեղը գացին . բայց չգտան վազրը, որ հեռացեր էր հոնտեղին առանց ուզելու շարունակել կորւը շուներուն հետ : Աիւարդի վերքերը թէպէտ բազմաթիւ ու վտանգաւոր էին, ՚ի վերայ այօր ամենայնի առողջացաւ :

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Մենանդրի կատակերգուրեանց մեացորդները :

Ա ենանդր աթենացին, որ Վրիստուէ 342 տարի առաջ ծնած է, հիմնագիր եղաւ Յունաց մէջ նոր կատակերգութեան, և անով նախագաս կը համարուի քան զԱրիստոփանէս, որն որ երգիծաբանութեան կը ծառայեցընէր զթատրը : Որչափ որ անուն հանեց իր նախատիպ հանձնարովն ու իր երկասիրութեանց կատարելութեամբը, այնչափ ալ բոււն և զօրաւոր թշնամիներ ունեցաւ . ասանկով իր շինած հարիւր և հինգ կատակերգութիւններէն ութը հատը միայն սպակուեցան : Ա ենանդր Վրիստոփանեսի պէս համաձակախօս չէ պախարակելու կողմանէ . իրեն զուարձաբանութիւնները քաղցր, ախորժելի ու անվնաս են և վարպետութեամք ու անզգալի կերպով մը դուրս կը հանեն մարդկանց թերութիւնները : Խր կատակերգութիւնները այսօրուան օրս բոլորովին կորսուած են, և գոյզն մեացորդներ միայն հասած են ձեռուընիս, որոնց մէջ քաջ հեղինակի մը հետքը կը նկատուի : Ա ենանդրի պէս մեծ բանաստեղծի մը վրայ գրելու շատ

նիւթ կայ . բայց մենք հոս գոհ կ'ըլ-
լանք դնելու միայն իր վերջոիշեալ մնա-
ցորդներէն ընտրելագոյն խօսքերը :

Ո՞արդ ես . մի խնդրեր ուրեմն առ-
տուածներէն որ նեղութիւններէ խա-
լսեն զբեղ . հապա խնդրէ միայն կա-
րողութիւն համբերելու ամենայնի . ո-
րովհետեւ թէ որ կ'ուզես ամէն ցաւե-
րէ ազատ ըլլալ , ըսել է որ կամ առ-
տուած ըլլալ կ'ուզես և կամ մէկէն
մեռնիլ . Իւելինայէ որ քու թշուառու-
թեանցդ վրայ գոհ ըլլաս՝ ուրիշներուն
քաշածները դիտելով :

Հիւանդ մարմինը բժշկի մը կարօտ
է . հիւանդ հոգին ալ բարեկամի մը
կարօտ է , որովհետեւ քաղցր խօսակցու-
թիւն մը կը բժշկէ վիշտերը :

Ով որ մէկէն 'ի մէկ կը հաւտայ զըր-
պարտութեանց՝ ինքն ալ բար մարդ մըն
է , կամ տղու խելք ունի :

Ու ոք իր անձին ախտերը աղէկ կը
տեմնայ , ով Պամփիւլոս : Բայց երբոր
մերձաւորը պակսութիւն մը ընելու ըլ-
լայ , ամէնքը կը տեսնան զան :

Ծաէ որ աղէկ մտածուելու ըլլայ ,
մարդուս բնութեան մէջ քան զամե-
նայն վիշտու մեծագոյն վիշտը տիրու-
թիւնն է :

Որովհետեւ միտքդ դրեր ես որ կար-
գուիս , զիացիր որ շատ երջանիկ կ'ըլ-
լաս՝ թէ որ քիչ մը միայն թշուառ ըլ-
լաս :

Ո՞ի լար մեռեալները . ինչ բանի կու
դան արցունքները անոնց , որ անզգայ
ու անկենդան են :

Երբոր ծեր մը խորհուրդ կու տայ
ուրիշ ծերու մը , գանձ մըն է որ կու
գայ կը դիզուի ուրիշ գանձու մը վրայ :

Երբոր բան մը չես դիտեր ու կ'ու-
զես սորվիլ զայն ուրիշէ մը , մի մոռնար
որ աշակերտի մը առաջին պարտքը՝
լուրթիւնն է :

Ծաէ որ կախարդը ուրիշները ազա-
տեր է աս հիւանդութենէն , ինչպէս
կ'ըլլայ որ նոյն խակ ինքը կը մեռնի այն
հիւանդութեամբն՝ ուսկից զուրիշները
խալքսեր է :

Ի՞նչպէս դժուարին է ուստ զուրցելը ,
Վզքատին բերնին մէջ ձշմարտու-
թիւնը յարգ չունի :

Դիմուղսկան կենաց մէջ նոյն իսկ
դաւնութիւնները քաղցրութիւն մը ու-
նին :

Ռարկութիւնն ու գինին կը յայտնեն
բարեկամաց իրենց բարեկամներուն
բնաւորութիւնը :

Եց շատ ստացուածք ունիմ , և բո-
լոր աշխարհք ինծի հարուստ կ'ըսէ ,
բայց ոչ ոք զիս երջանիկ կը կոչէ :

Երբոր աղքատ ու կարգուելու բաղ-
ձացող մարդ մը կնիկ մը կ'առնէ , որ
ստակ ունի , այնպիսին չէ՝ կնիկ մը չառ-
ներ , հապա ինքը կնիկ մէկան ձեռքը
կու տայ :

Եյն մարդն որ ընտրուած է իր քա-
ղաքակցացը հրամայելու , պէտք ունի
ոչ այնպիսի ձարտասանութեան մը՝ որ
նախանձ կը շարժէ , այլ այնպիսի ձար-
տասանութեան մը՝ որուն հետ կը միա-
նայ ազնուութիւնը :

Ով երիտասարդ , ինծի անանկ մը
կ'երեայ որ չես ըմբռներ թէ ամենայն
բան իրեն յատուկ թերութիւնն ունի
որ կ'ապականէ զինքը և թէ յինքեան
կը կրէ իր եղծման սկզբնապատճառը :

Ի՞նչպէս նայէ՝ երկաթն ունի իր ժան-
գը , մեր զգեստները ցեցն ունին , փայ-
տը իր որդն ունի որ կ'ուտէ զինքը :
Կայնպէս և միշտ՝ մաշած է , կը մաշի
և պիտի մաշի այն մարդն՝ յորում կը
գտնուի նախանձ , չարագոյնն քան զա-
մենայն պատուհասս , յոռի հոգւոց զը-
զուելի կիրքը :

Ո՞արդ մը որ սրտին վրայ խիղճ մը
ունի , ամենէն յանդուզն մարդն ալ
ըլլայ , իր խղճմտանքը զինքը ամենէն
վախսկոտ մարդը կ'ընէ :

Եց ոչ երբէք նախանձեր եմ այն հա-
րուստին վրայ , որն որ բան մը չվայլեր :

Ո՞այրը իր զաւակները աւելի կը սի-
րէ՝ քան թէ հայրը . որովհետեւ գիտէ
ինքը որ իր որդին է իր զաւակը , ուր
ընդ հակառակն հայրը իր կողմանէ կը
հաւտայ միայն :

Ո՞ի մտածեր թէ արդեօք քեզի խօ-

սողը երիտասարդ է . այն նայէ միայն թէ արդեօք խոչեմ մարդու խօսքեր են ըսածներս :

յամանակի երկայնութիւնը , որ ամէն ուրիշ բանէ զմեզ կը մերկացընէ , զիմաստութիւնը կ'ամրացընէ 'ի մեզ :

Ի՞նոնք որ երջանիկ կ'երևան՝ արտաքուստ փայլ մը ունին , բայց ներքուստ ուրիշ մարդկանց կը նմանին :

Ի՞զուոր մարմին մը գէշ հոգւով մը՝ աղուոր նաւ մըն է գէշ զեկավարով մը :

Ի՞յն ամէն մարդն որ գէշ անուն ունի և փոյթը չէ , յայտնի նշան մը կուտայ իր բոլորովին ապականեալ ըլլալուն :

Ա . Շարկութիր բանէ : — Բ . Ի՞յո , հայր իմ , կ'ուզեմ բռնել . որովհետեւ բարկութիւնը ոչ երբէք օգուտ մը բերած է մէկուն :

Ուռ կեցիր , ով տղայ . լուռթիւնը անթիւ առաքինութեանց տէր է :

Ի՞յն երիտասարդն որ չպահեր իր մայրն իր ձեռաց աշխատութեամբը , ընձիւղ մըն է առանց պտղոց , անօգուտ իր արմատին :

Ո՞արդ ես . այս միայն բաւական պատճառ է որ դու թշուառ ըլլաս :

Հօր ներողութիւնը կ'ուղղէ զորդին :

Ուռթենէ աւելի օգտակար բան չկայ :

Ինչպիսի ջանք պէտք է բարկութիւնը բռնելու համար :

Ի՞նչ բանի կու գայ աղէկ խօսիլդ . երբ գէշ կը մտածես :

Ի՞մէնքը պատկառանքը կորսնցուցեր են , ալ մարդ չկայ որ ամընայ :

Ո՞արդ պէտք չէ երկրպագութիւնը նէ այն բաներուն՝ որ իրմէն ալ վար են , և արուեստագէտը իր ձեռակերտէն աւելի մէծ է :

Դժուարին է , ով Փանիաս , քիչ ժամանակուան մէջ հին սովորութիւն մը վերցընելը :

Դմ կարծիքս այն չէ որ մարդ իր

1 Սրբոյն Յուստինոսի Զօրագուշեւայ , մէջ կը դանուի այս կոչմանքը , որ հեթանոսի մը բերնէն մեծ վկայութիւն է կռապաշտութեան անտեղի ըլլալուն :

գաղտնի թշուառութիւններն յայտնէ . ընդ հակառակն ես կ'ըսեմ որ միշտ պէտք է ծածկել զանոնք :

Շատ տիսրալի բան է տեսնելը մարդ մը որ Ճարտասանութեան ձիրքն ունի ու իր Ճարտասանութիւնը սնոտի խօսակցութիւններու կը գործածէ :

Ի՞մէն կողմանէ աղէկ մտածելով , լաւագոյն է քաղցր կեանք մը անցընել քիչ բանով՝ քան թէ տիսրութեամբ ապրիլ շատ ստացուածքով , և առանց հոգի աղքատութիւնը աւելի աղէկ է՝ քան թէ առանց ուրախութեան հարստութիւնը :

Ի՞ու պղտիկ ընծանները , երբոր մեծը տուող չկայ . որովհետև քիչ առնելը հազար անգամ աւելի աղէկ է՝ քան թէ չառնելը :

Ի՞ոյն իսկ ան ատենն որ ստուգապէս գիտնաս այն բանն որ ուրիշը կ'ուզէ ծածկել քեզի , մի իմացըներ իրեն թէ ամէն բան գիտես . վասն զի մարդս կիրք կրնայ ելլալ տեսնելով որ իր գաղտնիքը յայտնուեր է :

Երբոր մեզմէ մէկը հոգերէ ազատ կեանք մը կ'անցընէ , իր երջանկութիւնը Շաղդէն եկած չսեպեր . բայց երբոր նեղութեանց ու վիշտերու մէջ իյնայ , յանցանքը Շաղդին կու տայ :

Դգահ մարդը ազատ մարդ չէ :

Հիշէ միշտ որ մարդ ես դու :

Ի՞ստուած ոչ երբէք խուլ է արդարացի խնդրուածքի մը :

Ոչ երբէք չար մարդ մը կը խոստովանի թէ չար մարդ է :

Ուէ որ գերի ծներ ես , սիրէ տէրդ :

Հաջողութեանց ժամանակ վայելաւէ է որ յիշես զի՞ստուած :

Երկու անգամնոյն յանցանքն ընելը՝ իմաստուն մարդու գործք չէ :

Ի՞նմիտները ան ատենն ալ կը խնտան՝ երբոր խնտալու բան մը չկայ :

Լարգուէ ոչ օժտի մը հետ , այլ կընկան մը հետ :

ՎՇաղցր կեանք մը անցընելը ոչ ծոյլերուն տրուած է՝ ոչ մոլիներուն :

Ի՞մուստութեան լծոյն տակ՝ ալ ազատութիւն չկայ :

Ատակ ունենանք, բարեկամկը ստանանք :

Բարեկամներուդ թշուառութիւնները իբրև քու անձիդ թշուառութիւնները սեպէ :

(Դ)ովն ու կանայք անանկ բարկութիւններ ունին՝ որ իրարու հաւասարեն :

Եմբոխը ուժ ունի, բայց իմաստութիւն չունի :

Ամրդ մը չկայ բոլորովին երջանիկ :

(Ը)է որ խոհեմես, ամէն բան կը յաջողի քեզի :

Լութիւնը դառնագոյն յանդիմանութիւնն է :

Եստուած ամէն տեղ է և ամէն բան կը տեսնայ :

Ամրմնոյ սէրը հոգւոյն մաշն է :

Ծովուն ալիքները բարկացող հոգւոց պատկերն են :

Խմաստունը պէտք է միշտ հպատակի օրինաց :

Եմէն ապերախտ մարդ չար մարդ է :

Հատ երջանիկ մարդիկներ կը ճանչնամ, որոնք իմաստուն չեն :

Տիսրութիւնները հիւանդութիւն կը ծնանին :

Դառ շատ կը խօսիս, և մտիկ չես ըներ. քու գիտութիւնդ սորվեցուցած կ'ըլլաս, բայց իմինս սորված չես ըլլար :

Դիտուններէն աւելի գիտուններ ալ կան, և դարձեալ անոնք ալ երթեմն կը խարուին :

Ամրդիկ կան որ զեղիսութեամբ կ'ապրին, որոնց համար աւելի դժուարին է իրենց վաստըկածը սպահելը՝ քան թէ նոր հարստութիւն վաստըկիլը :

Կը շարունակո՞ի:

Անդար, արարացի քերրուած :

Իրաւամք ըսին որ արաբացի քերթողք իրենց երկրին առաջին պատմիչները եղան. և ասոնք իբրև կանգնիչ հանդիսացան ընդհանուր լեզուի մը : Իբոնց տաղերը ամէն դին բերնէ բե-

րան պատմուելով՝ իւրաքանչիւր բառից յայտարար գաղափար մը տուին . երբոր շատ ցեղեր այլ և այլ բացատրութիւն կու տային նոյն մտածման, բանաստեղծից ընտրածը կ'ընդունուէր . և ասանկով՝ Եմբաթացւոց լեզուն կամաց կամաց ձեացաւ : Այս միջոցին իմացուեցաւ նաև քաղաքականութեան օգուտները, երկասիրութեանց հանձնարոյ պէտք եղած համարումը տրուեցաւ, որ ինչուան այն ատեն միայն քաղաքական յաղթանակայ կը տրուէր : Ինդհանուր ժողովքներ հաստատուեցան, որոնք մէկզմէկ ճանչնալու ու սիրելու կը ծառայէին : Ես ժողովքները, որ (Ք)քաղ, Եմանա, և Շուլէլլէկձազ (որ Եմափադ լերան ետին կ'իյնայ) քաղաքներուն մէջ կ'ըլլուէին, բանաստեղծութեան ակումբ մըն էին . և թէպէտ պարզութիւն մը կը տիրէր հօն, բայց նաև պատկառելի էին, ինչպէս ովհապիական խաղերը : Լուռ էին ունկընդրաց շրթունքը և մոքերնին ամփոփեալ . և ահա խրոխտ քալուածքով մարտիկ մը առաջ կու գար . ոչ պատուոյ նշան մը և ոչ ալ զարդարանք մը վրան կ'երենար որ ըսես թէ մեծ աստիճանի անձ մըն է, և սակայն ամենուն աչքը անոր վրայ էր : Ենուրի մը վրայ կ'ելլէր, և հօն քաղցր ձայնիւ և միայն քեր թողական ներջնութեամբ և կամհրաշալի յիշողութեամբ մը ամբողջ քերթուած մը կ'արտասանէր : Երբեմն կ'երգէր իր արիական գործքերը, և իր ազնուական սերունդը . երբեմն վրէժիրն դրութեան հաճոյքը կը նկարագրէր . մերթ հիւրասիրութեան քաղցրութիւնը, մերթ ալ արիութիւնը, միշտ պատիւը : Աւրիշ անգամ կը ստորագրէր բնութեն հրաշալիքը, անապատին միայնութիւնը, աւազի վրայ ծաղկազարդ սիրելի դաշտերը, վիթին արագընթացութիւնը : Եմէնքը անոր բերնին նայելով՝ ամէն տեսակ զգածմանց մէջ կ'ընկըզմէին, զորոնք բանաստեղծը կ'ուզէր ազգելիրենց . երբեմն դիւցազին դըքքաղցութեան նկարագիրը՝ անոնց երեսին վրայէն զարմանք կը ցոլացընէր, և